

1843 ԲԱՂՄԱՎԵՊ 1911

ՀԱՆԴԻՍԱՐԱՆ

ՀԱՍՈՐ  
ԳԹ  
ՄԱՅԻՍ  
թ. 5

— ԱԶԳԱՅԻՆ — ԲԱՏԱԼԻՇՎԱԿԱՅԻՆ — ԳՐԱԿԱՆ — ԳԻՏՈՒԱՆ

Ճ Ճ Ճ Ճ Ճ ԱՄՍԱԹԵՐ Ճ Ճ Ճ Ճ Ճ Ճ

### ԿԱՊՈՅՏ ՔՐՈՆԻԿ

## ԱՆՀԱՏԸ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԸ

Նախ անհատը, յետոյ համայնքը, —  
Այսի նախամայնքը, յետոյ անհատը:

Երկու առածներ՝ զորս մեծ ընկերաբան-  
ներ կը ջանան հանել պատմութեան ի-  
մաստափորութիւններէն:

Ինօց ո՞րն է որ կենաց աւելի գարզա-  
ցում մը, ըլլալու նոր կերպ մը յառաջ կը  
բերէ: Այնհատն է որ կը կազմակերպէ և  
կ'երջանկացնէ ընկերութիւնը, թէ ընկե-  
րութիւնն է որ կը պատրաստէ, կը հանէ  
անհատը:

Հարցին հասկացողութեան տեսակէն  
կախութե ունի նաեւ զիրքը, արժանիքը և  
վարձատրութիւնը՝ զոր իւրացանչիք անձ  
պէտք է ունենայ ընկերութեան մէջ:

Այսոնք որ կը պնդէն թէ անհատն է որ կը  
ստեղծէ համայնքը, կը զոհեն միանգամայն  
ըոլոր համայնքը անհատին՝ իր արարած-  
ները արարչի մը: Միւսները՝ ընդհակա-  
ռակն, որ կը կարծեն թէ համայնքն է  
որ կը պատրաստէ, կը հանէ անհատը, —  
կը զոհեն անհատը համայնքին՝ իր իր  
լաւագոյն արտայայտութիւնը, հասարա-

կաց պարզեւ մը, շահու դուռ մը, դրա-  
մագուլիս մը:

Զարգացման և քաղաքակրթութեան ըլլ-  
ջանները ազգերու պատմութեան մէջ մնձ  
նշանակութիւն ունին հարցը լուսարանե-  
լու նկատմամբ, կը տեսնուի որ մարդու հոն  
մեծ ճիգեր կը զործէ աւելի փարթամ ու  
տիրապետող կեանք մը տարածելու, քան  
ուրիշ զարերու մէջ: Բարեկեցութիւնն ու  
բարորութիւնն է՝ որ կը զգացուի մինչեւ  
երկրին ամենէն զանխուզ անկիմնները,  
մինչեւ ամենէն անծանօթ ու անշան դէմ-  
քերուն վրայ նոյն ազգանակութեան՝ ու-  
րոնք ամէնքն աւ իրը միենոյն շունչի մը  
ազնուացնող ու բարձրացնող արտայայ-  
տութեամբը ոգեւորուած ըլլային: Եւ այս  
ճոխ ծաղկածութիւնը կեանքին անքան  
զգալի է որ կընայ յաջորդուիլ յանկար-  
ծական թիրու անկութներէ:

Ուրէկէ կը պոռթկան յուռաթի կեանքի  
մը այս երեւոյթները: Հողէն է, ջրէն,  
օդէն որ այս տեսակ մը կեանքի հոյզը  
կը տարածուի անհատներուն ու երկրին  
երակներուն մէջ, թէ անձէ մըն է, որո-  
շեալ անհատէ մը, որ զարթումի այս ազ-  
գանշանը կը տրուի, և այսպէս ըսելու հա-  
մար, կը տարածուի մինչեւ իսկ հողին մէջ:

Ահաւասիկ հարցեր որ իրարու կը բաղ-  
խին ու կ'ընկապճին:

Փարագան՝ որ ծաղկածութեան շրջանին  
յանկած կը լուս յաջորդել անկում ու ա-  
մայութին, կը թուի ծանրութիւն մը տալ  
անհատի արժանիքին, բայց բանի որ ան-  
հատի մը հետ զրեթէ միշտ ամրող սե-  
րունդ մըն ալ կ'անցնի կը ցուցնէ թէ ան-  
հատը անրաժան չէր համայնքէ մը որ ի-  
րեն կը հետեւի:

Հին ու նոր պատմութեան մէջ թէ մէկ  
և թէ միւս առածին ի նպաստ՝ բազմա-  
թիւ փաստեր կան: Բայց հին պատմու-  
թեան մէջ աւելի բազմաթիւ են ի նպաստ  
անհատին խօսող փաստերը բան համայն-  
քին: Նորին մէջ ընդհակառակն բացար-  
ձակապէս զերակշի են ի նպաստ հա-  
մայնքին խօսող փաստերը: Թերեւս հին  
պատմութիւնն ալ ի նպաստ համայնքին  
կը խօսի և միայն մեզի հասած վաւերա-  
թուղթերու պակասութիւնն է որ երեսյթ-  
ները տարրեր կը ցուցնէ:

Այս յայտնի է թէ կորդ կամ լարուած  
ու լեցուած գրութեան ժամանակներուն է  
որ ժողովուրդներու մէջ կը պոռթիայ ա-  
նակնկալ զարգացում մը ու խոյանը մը  
զիւցազնական կամ շինարար գործերու,  
բայց միանգամայն շուտ ալ կ'անցնի ինչ-  
պէս անապատի զարուն մը: Աւելի ընա-  
կանոն ժամանակներու և պայմաններու  
մէջ հոլովոյթները անզգալի կ'ըլլան, ա-  
լիքներու յարոյցքի մը պէս, աւելի ընդ-  
հանուր, սակայն, ու տեսական:

Ժամանակ կար թերեւս՝ ուր ամէն ինչ  
անհատէ կախուած էր, ինչպէս ժամանակ  
պիտի գայ ուր անհատը ամէն ինչ հա-  
մայնքին պիտի պարտի:

Ստոյգ է սակայն թէ ամէն անհատ որ-  
քան ալ անընդունակ՝ համայնքին մէջ իր  
իրաւունքն ու տեղն ունի և ոչընչութեանը  
մէջ թերեւս իր պահեստի տեղը՝ ընկերու-  
թեան մէջ հաւասարակշուութիւնը պահե-  
լու համար անոր զլխագարութեանց վայր-  
կենին: Նոյնքան ստոյգ է միանգամայն  
թէ իրագանչիւր անհատ՝ որքան ալ ան-  
ընդունակ, միշտ պատրաստուած է հա-

մայնքին մէջ կլեւու այնքան որքան կը ը-  
նայ:

Եւ յակիտենական ու կատաղի կոփւ մըն  
է ընդ մէջ համայնքին ու անհատին:

Բոլոր այն ինչովը՝ զոր անհատը կը ը-  
նայ իրացնել համայնքին՝ կը ցուցնէ աս-  
տիճանը զոր ինք ունեցեր է համայնքին  
կազմակերպութեան մէջ: Ինչպէս բոլոր  
այն ինչովը զոր համայնքը կը պարտա-  
դրէ իր պոտուագոնիստ անհատին՝ կը ցուց-  
նէ աւելի մեծ չափը, բանակը՝ զորս ինք  
ունեցեր է անհատին պատրաստութեան  
մէջ: Մեր շատ արդի ժամանակներուն մէջ  
կը թուի թէ ոյցը համայնքին մէջն է որ  
իր նիստն ունի:

Այսուհանդերձ հին իմաստութիւնը միշտ  
իր գորութեանը մէջ կ'երեւի. Այսիման բա-  
չաց, զեկ իրեւանց. որբան հատանէ, այնին  
տիրէ:

## Լ Ե Օ

Ց

Մէջ հասորով զիրեեր. — Աէլիքի աղ-  
չեկ՝ վեպ. — Իդէալ մարդը՝ Գայիսանէ,

Լէօփ հրաշագործութիւնը զարմանալի կը  
դառնայ 1902-1905 տարիներուն ժա-  
մանակի այս կարճ միջոցին կը հրատա-  
րակէ Յովսիկի կարողիկու Արդուրեան, Մտե-  
փակենու Նազարեանց՝ երկու հատոր Հայ  
տպագրութեան պատմութիւն՝ երկու հատոր, Գրիգոր Արդուրեան՝ երեք հատոր, Ռուսա-  
հայոց Գրականութիւնը, Ա. Մէնորոր. Եւ այս  
բոլորէն քանի մը մը տարի յառաջ կը  
հրատարակէր ուրիշ ստուար հատոր մը՝  
Մելիքի աղջկէր՝ իր մեծ վէպը: Դու զեռ  
աւելի մեծ գործեր ունի՝ ծեռագիր, գեռ  
չտպուած, որուն միայն տպագրուելու յայ-  
տարարութիւնները կարդացինք մենք:

Ինչ բեղմանալութիւն: Ահա թէ ինչ  
գաղափար ամենչն յառաջ կը ծագի մար-  
դուս մտքին մէջ: